

լաւագոյն ուժերը մէկզմէկ ջնջելու չվասանու-
էին, կը ծաէր «ընդհանուր ներդաշնակու-
թիւնը», «տիեզերական սէրը», «տիեզերա-
կան սատելութեան» տեղ: Եւ դուք քննելով
արդի ընկերական դրութիւնը ու բարգա-
տելով զայն Տարպինի զատօք բնաշրջա-
կան օրէնքին, Պիեխնէր կը ցուցնէ թէ
այդ կենաքի պայքարուէն հասանակ հա-
սնելու, ապնուագոյն և լաւագոյն ուժե-
րուն բնական լւս ընտրութեան մը, արդի
ընկերական վատ կազմակերպութիւնը կը հաս-
ցրնէ մեղ բոլորովինն հասառակ արգինքի
մը: Լաւագոյն ուժերն են ասար որ ստի-
պուած են վնասակար ուժերէն ընկճուելու եւ
վնասակարանէրն են յաճախ որ կը յաղթանա-
կնն: Այս աղնիւ մարդու բու բարձր հոգի աշ-
խարժանամցողութեանն է որ հասաք է Պիեխ-
նէրի իմաստալուրութիւնը: ասկից կը յայտ-
նուի թէ ո՛քան կշիռ ունին անբարոյակա-
նութեան ամբաստանութեաննը, եւ իր գըր-
քերուն մէկ մէկ ճայբէն միւրը, իր բոլոր հա-
կառակորդներուն են ունեցած վիճարանու-
թեանցը մէջ, բասին խորունկ համոզումը
ունեցող, ստութիւնն եւ անարդարութեան
դէմ բողոքողի, ինչնանձ ու անկեղծ մարցու
շելուն է որ կը դունասի, Բնութեամբ խանգա-
վառ, ճշմարտութեան եւ զեղեցկութեան սի-
րահար մըն է: Այս յատկութեանցը կը պար-
ափ Պիեխնէր իր վայելած ընդանուր համակ-
րանքը եւ աճն մէղը զոր գրաւէ այս վեր-
ջին կէս զարու շրջանին մարդկային մասու-
րական զարգացման պատմութեան մէջ:

Բարիգ

ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱԿՅԱՆ

ՀԵՐՈՎԴԻԱ

Բ

Եար. (*)

—o—

Արեւը խոյրերուն ծայրերը, սարերուն
դաստագունաց կը փակեցնէր, սալամարերը
ծայրայեցօրէն կը տաքցնէր, եւ աղաւնեներ,
ծոփորներէն թոշելով, բակին վերեւ կը դարձ-
դարձէին: Այս ժաման էր որ սովորաբար Ման-
նայի անոնց հատիկ կը ցանէր: Կը զամա-

(*) Տես Անահիտ, թիւ 1, 6—7, 8.

մար Զորրորդապետին առջեւ, որ ոսքի
վրայ էր Վիաելլիոսին մօտ Քալիեացիները,
քանանաները, զինուորները և ստուէն շըր-
ջանակ մը կը ձեւացնէին: ամենքը կը լուէին,
պատահելիքին անձկութեամբը բռնուած:
Նաև մեծ հատաշանք մը լսուեցաւ, անձաւա-
յին ձայնէ մը արձակուած:

Հերովդիա զայն լսեց պալատին միւր ծայ-
րէն: Թովզութենէ մը յաղթահարուած: ամ-
բուիւ ճեղքեց անցաւ, ու մէկ ձեռքը Ման-
ակիցին ուսին զրած, մարմինը կիսա-
հակ, մտիկ կ'ընէր:

Զայնը բաժարացաւ.

—Վա՛յ ձեզի, Փարիսեցիք ու Սադուկեցիք:
իմերո՛ւ ծնունդներ, ուռա՞ծ արիկեր, մեծա-
ժըլո՛ւ ծնունդներ:

Հասկցան որ Եւքանանի ձայնն էր: Անունը
բ' ընէ բերան պարտեցաւ: Ուրիշներ վագիցին
եկան:

—Վա՛յ քեզի, ո՛վ ժողովուրդ, ու վա՛յ
Յուզայի մատնիչներուն, Նիբրայիմի զինով-
ներուն, անոնց որ պարաբ հովիտը կը բը-
նակին եւ զինիին ազգեցութեան տակ կը
զանգաշն:

«Թող ջնջուի՛ն ինչպէս ջուրը որ կը հասի,
ինչպէս կոխանձը որ քալած ատենը կը հալի,
ինչպէս կնշը մը սալը որ արեն չի տեսնար:

«Պէտք է որ զուն, Շովա՛ր, ճնջուկներուն
և նովիներուն մէջ ապատանին, կամ քա-
րայրներուն մէջ ինչպէս ատիրկեան ճագար-
ները: Բնրգերու զաներն ընկուզի կիղեւէն ա-
ւելի շուա պիտի կոտրառէն, պատերը պիտի
փէշին, քաղաքները պիտի այրին, եւ Անմանին
պատահաւը պիտի կանգ չանէ: Զեր անդամ-
ները ձեր արիւնին մէջ պիտի արորէ, ինչ-
պէս բուրզը ներկարարի մը կարսաին մէջ: Նոր
ցագանի մը պէս՝ ձեզ պիտի բզկաէ, ձեր մարմ-
նոյն կտրուանքները լեսներուն վրայ պիտի
թափէ:»

Ո՞ր աշխարհակալին կ'ակնարկէր, Կիսելլիս-
տի՞ն արգեօթ: Հովզմայեցիք միայն կրնային այդ
կտորած կատարել: Գանգատներ կը բարձրա-
նային, «Հերթ' ք, հերթ' ք, թող լոէ':»

Ան շարունակեց: աւելի բարձրածայն.

—Իրեներ մօրը զիակին քով, երախաները
մոխիներուն վրայ պիտի քաշկոտուին: Ամէն
մար պիտի երթայ իր հացը վնտոէ վլաստակ-
ներու մէջէն, սրբ անցնիլ աչք առնելով: Եը-
նազայլերն ակրուափիները իրարու բերնէ պիտի

քայլեն հրապարակներուն վրայ : ուր ծերուանիներն իրեկունք կը խօսակցէին , Քու Կոյսերդ , արդուունքնին կտւ տալով , քիթառ պիտի նըււաղեն օտարին խնջյաներուն մէջ , եւ քու ամսնէն արբ որդիներդ պիտի կը են իրենց ողնացը ծանրածան բաներէն միջոցուած :

Ժազովութքը իր աքսորի որերը կը յշէլը , իր պատմութեան բոլոր ազէտքները : Հին մարգարէնակուն խօքերն էին : Եւ ասանան , մեծ հարուածներու պէս , ետեւէ ետեւ կ'արձակէր զանոնք :

Բայց ձայնը քաղցր , դաշն , երգեցիկ դարձաւ : Կ'աւեսէր ազատուած մը , երկնքին մէջ շողդղուաներ , նորածինը՝ մէկ թիւը վիշապին քարայրին մէջ , կալին տեղ ուկի , անսպատը վարդի պէս իրթած : —«Անչ որ հիմա վաթսուուն քանքարի արժէթունիք , դանկ մը պիտի չարժէ : Կաթիր ազքիւներդ պիտի բզիսին ժայռեցն , ամէն մարդ՝ փորը կուչաւ հնանաներուն մէջ պիտի քնանայ : Ե՞րբ պիտի զան , զո՞ւն որուն կը սպասեմ : Առաջուց , բոլոր ազգերը կ'երկրպագին , եւ քու թագաւորութիւնդ անզախճան պիտի ըլլայ , Դաւթի՛ որդի :

Չորրորդպահուար ընկրկեցաւ , Դաւթի որդոյն գոյութենէն վիրաւորուած՝ ինչպէս ըսպանալիքէ մը :

Եւ քանան զան թշնամանեց իր թագաւորութիւնը համար , —«Անմաէն ուրիշ թագաւոր չկայ»—եւ իր պարակներուն , արձաններուն , փզոսկրէ կահերուն համար , ինչպէս ամբարիշա Աքասար :

Անտիպա իր կուրժքն ի վար կախուած կը նիփին շղթայիկը փրցուց , ու զայն փոսին մէջ նետեց : Հրանայիկով որ լոէ :

Զայնը պատասխանեց :

—Պիտի՝ պոռամ ինչպէս արջ մը , ինչպէս վայրենի էլ մը , ինչպէս կին մը որ զաւակ կը սերէ :

«Պատուհասը քու պղծութեանդ մէջն է արցին , Աստուած չորիին , ամլութեանը կը զաւապարտ քեզ : »

Ու ծծազներ բարձրացան , ալիքներուն ճողիքներն հանգունակ :

Վիտելլիս կը յամառէր զեռ կենալ : Թարգմանը , անխոսով շնչառով մը , զողմայեցուց լեզուով կը կրինէր բոլոր նախատինները զոր եւ քանան , կը մոնչէր իր լեզուովը : Չորրորդպափեր եւ Հերովդիքա ստիպուած էին զանոնք

Երկու անգամ կրելու : Կը հեւար ան , մինչ կինը՝ բերանարաց՝ հորին խորը կը նայէր : Ահարկու մարզը գլուխը դէպ ետեւ նետեց , եւ վանզակապատին ծողերը բռնելով , անոնց փակցուց երեսը որ կը նմանէր մացառի մը , ուր երկու ածուխ կը վասէր :

—Ա՛յ , դո՞ւն ես , Յեզուբել :

Անոր սիրալ գողցար աննամանիդ ճարճաւարենվը : Զամբրիկի պէս կը խինչէր : Անշողինդ լինակուն վրայ փանցիր , քու պատարագ կատարելու համար :

Անէր պիտի խէ զինքերդ , ծիրանիէ պատմուաններդ , զուշէ քօղերդ , բազուկներուզ օգակները , ոտքերուզ մատնիմերը , եւ պզտիկ ոսկի մատիկները որ ճամփիդ վրայ կը դողնը , արծաթէ հայելիներդ , ջայլամիդ փետուրէ հովահարներդ , սատափէ չըմուշկներդ որ հասակդ կը բարձրացնէն , աշամանցներուզ հպարտութիւնը , մանզերուզ բուրդունքները , եղունգներուզ ներկուածքը , մեղկութեանդ բոլոր հնարքները . եւ գայափանկները պիտի չբաւեն չնացող կինը քարկութելու համար ,

Հերովդիքա աշքովն իր շուրջը պաշտպանութեն մը փիսեցի Փարիսեցիներ կեղծաւորաբար գտանին կը նայէին : Սագուկեցիները դրլինին անզին կը դարձնէին , զափնալով որ Անթիւրապատուը կը վիրաւորն : Անտիպա մահանորդ կ'երեւար :

Զայնը կը խորոնար , կ'ընդլայնէր , կը թաւալէր՝ որոսման հերձուումներով , եւ արձագանզը լերան մէջ զայն կրկնելով . կը շանթաւարէր Մաքերոսը բազմապատկուած պայտումներու :

—Փոշին մէջ պատկէ՛ , Բարեկունի աղջի՛կ : Ալիւր պազ՝ : Գօտիկ քակէ՛ , մուճագդ հանէ՛ , փէլքր գե՛ր առ , գետելը անցի՛ր . ամօթդ կերեան պիտի ելէ , խայտառակութիւնդ պիտի տեսնուի , հեծեծանքներէդ ակռաներդ պիտի կոտրտին : Ցաւիտենականը քու ոճիներուզ գարշահոսութիւնը կ'ատէ : Անիծա՛ծ , անիծա՛ծ , նան պէս սատկէ՛ :

Վերնադասը գոցուեցաւ : Կափարիչը վարիսկան : Մանշանի կ'ուզէր Եւ քանանց ինեղդել : Հերովդիքա անհաւացաւ : Փարիսեցիները գայթագած էին : Անտիպա , անոնց մէջտեղը , ինքիննքը կ'արզարացնէր :

—Անշուշաւ : յարեց նզիապար , պէտք է որմարդ իր եղբօրը ածուսինը իրեն կնութեան տոնէ , քայլ Հերովդիքա այրի չէր , եւ մանաւանդ թէ

զաւակի մըն ալ ունէք : ինչ որ գործին դարշեւ լիութենը կը կաղմէք :

—Միա՞լ , սիա՞լ , առարկեց Յովնաթ . ս Սաղուկեցին , օրէնքը այսպիսի ամուսնութիւններ կը զատապարտէ : բայց բացարձակապէն ջ'արգիկեր :

—Ինչ կ'ուզէ ըլլայ , կ'ըսէք Անտիպաս , շատ անիբաւ են ինծի նկատմամբ . վերջապէն Արփողութիւն իր հօրը կնիկներուն հետպակեցաւ , Յուզա իր հարսին հետ , Ամոն իր Քրոջը հետ : Դովտ իր հարսին հետ :

Աւլու որ քննանլու զայց էր , այս միջոցին երեւան եւաս : Երբ խնդիրը բացարեցին իրեն , Զորրորդապեսին վարժուն թիւն հաւանութիւն յաջանեց : Այդպիսի անմիտ բաներու համար մարդ նենութիւն վաշելու չէր : Ու կուշտուկուն կը խնդրա քահանաներուն պարսին ու նշանանին կատապութեանը վրայ :

Հերովդիս , դռնառաջքին մէջտեղը , անոր կողմը զարձաւ :

—Այս սիալիս , տէ՞ր : Փողովրդին կը հրամայէ որ մերժեն հարկ վճարել :

—Իրա՞ւ , հարցուց իսկոյն Հարկահանը :

Պատասխանները ընդհանրապէս հաստատական եղան : Զորրորդապետը հարկերը բազմապակծ էր :

Վիտելլիոս մատածեց թէ բանտարկեալը կիսար փախչէլ : Եւ որովհեաւ Անտիպասի ընթացքը կասկածելի կը թուէր իրեն , պահանքներ կեցուց գններուն առջեւ , պատերուն տակ եւ բակին մէջ :

Ցեայ դէպ ի իրեն յատկացուած սենեակները ուղղուցաւ : Քահանաներու պատգամաւորութիւնը իրենը բրենընկերացաւ :

Ասանց պատարագչութեան խնդրոյն դպէլու , իւրաքանչիւրը իր զանգատները կը յայտնէք :

Գլուխն կը տանիէն : Ամոնքը նարու ջրաւ :

Ցուխնաթան կը բաժնուէր իրմէ , երբ ասամունքի մը մէջ նշամարեց Անտիպասը որ կը խօսէր երկայն մազերով ու ներմակ պատմունանով մարդու մը , նսինացիր մը հետ : Ու զղաց զանի պաշտպանած ըլլալուն :

Խորհրդածութիւն մը Զորրորդապետը միխթարած էր : Եւ քահանան այլեւս իրմէ կախում չունէր . Հովովացեցիները անոր գործը վասնին կ'անմէն , Խ'ոչ թեթեւացում : Փանուէլ այդ պահուն կը պարակը պահանանութեան ճամբարութիւն վրայ :

Կանչեց զայն , եւ զինուորները ցոյց սալուզ :

—Ասոնք մենէ ուժով են . չեմ կրնար ասոնք ձեռքէն ազատել , յանցանքը իմս չէ :

Բակը մարդ չէր մնացած : Մարտուկները հանգչելու զացած էին : Երկնքին կարմրութեանը վրայ , որ հորիզոնը կը բոցավոտէր , ամսնէն փոքր ուղաձիգ ասարկաները սեւ կ'երեւային : Անտիպաս որոշ տեսաւ ազարանները՝ Մենակալ Մովուն միւս ծայրը , բայց Արաբները վրանները չնշմարեց : Մեկնամ'է էին : Լուսինը կը բարձրանար , Հանդարտացում մը կ'իշնէր սրտին մէջ :

Փանուէլ , յուսարեկ , կը մնար՝ գունչը կուրծքին վրայ : Վերջապէս , յայտնեց ինչ որ ունէր բարեւ :

Ամսուն սկիբրէն ի վեր , արշալոյսէն առաջ երկինքը կը զննէր , այն պահուն ուր Պերսէն համաստեղութիւնը Զենիթը կը գանուիր : Ագալա հազիւ կ'երեւանը , Ալկու նուազ կը գալէր : Միրա-Կեսոր անհետացած էր . առակից կը գուշակէր թէ այդ գիշերն իսկ Մաքրոսի մէջ ամսնակարեւոր մարդ մը պիտի մոնէք :

Ո՞վ պիտի ըլլար այդմարզը : Վիտելլիոս չափանց ազէկ պաշարուած էր , Եւ քահանը պիտի չգլխատէին : «Ուրիմն ես եմ» , մտածեց Զորրորդապետը :

Թերեւս Արաբները պիտի դառնային : Անթիւ հրապառուը պիտի իմանար Պարթեւներուն հետ իր ունեցած յարաբերութիւնները : Երուսաղէմացի սիկարաններ քահանաներուն հետնի վեր կ'երթային : իրենց զգեստներուն տակ դարյոյններ ունէին եւ Զորրորդապետը Փանուէլի գիտութեան վրայ չէր տարակուսեր :

Մտածեց Հերովդիային դիմել կ'ասէր զայն :

Բայց ան կրնար սիրս տալ իրեն . եւ բոլոր կապերը նսուած չէին այն կախարդանքին զոր տանեսով կրած էր :

Երբ անոր սնինեալը մտաւ , պորփիւրէ աւազանի մը կիսնամոն կը մխար . եւ փոշիներ , օճանելիքներ , ամպի նմանող կերպաններ , փետուէր աւելի թեթեւ ասղնագործութիւնները ցրցենուած էինայնենք :

Փանուէլի գուշակութիւնը չուսաւ , ոչ ալ Հրեաններն ու Արաբներէն զգացած վախը : Հերովդիայինք վինքը վաս պիտի համարէր : Հովմայիցւոց խօսքը ըրաւ միայն . Վիտելլիոս վինուորական ծրագիրներէն ոչինչ վասահած էր

իրեն : Կ'ենթաղրէր թէ անիքարիկամ է Կայխուսին որոտնեան Ազրիպաս յաճախ կը տեսնուէր : Աքրոր պիսափ զրկէին զինքը , կամ թերեւս խողիսոցէին :

Հերովդիա, արհամարհուս ներողամտութեամբ մը յանաց զախ ապահովէլ . վերջապէն փոքր արկզէ մը տարօրինակ մետայլ մը հանեց , Տիերերիս կիսագէմքովք զարգարուած : Առաջ կը բաւէր սակրաւորները գունաաեցնելու եւ ամբասանութիւնները հալիցնելու :

Անտիպաս , երախտագիտութիւնին յուզուած , հարցուց թէ ինչպէս ձեւաք անցուցած էր :

— Տուքին ինժի , վրայ բերաւ Հերովդիա :

Դիմացը , վարագուրակի մը ներքեւ , մերկ բազուկ մը երկնցաւ , մատղազ բաղուկ մը , սիրուս , եւ կարծեն Պղիկիւտիձեռովկի փղոսկրի մէջ ճախասակուած : Քիչ մը անճարակ , բայց չուրաճի ձեւով մը օդին մէջ կը թեւակէթ պատին մօտ մոտցուած շապիկ մը ափելու համար :

Պառաւ կին մը վարագոյրը կէս բացաւ ու կամաց մը շապիկը ներս սահեցուց :

Չորրորդապետը վերյուշում մը ունեցաւ , որ չկրցաւ ճշդել :

— Քո՞ւ կդէ այդ ստրկուհին :
— Քեզը ինչ , պատասխանեց Հերովդիա :

Գ

Կոչնականները սրահը կը լսցընէին :
Սրահը , մայր-սկելեցիի մը պէս , երեք թեւունէր , զոր իրարմէ կը բաժնէին ալուսմինք փայտէ սիւներ՝ քանդակազարդ պանզի խոյակներով : Անոնց վրայ կը յենուէին երկու վանդակապաս ճեմնիքներ , եւ երրորդ մը , ոսկի հրաւիկնէ , կը կորնթարդանար խորր , ահապին կամարի մը զիմացը՝ որ միւս ծայրը կը բացուէր :

Բազմաստեղնեան աշտանակներ ընդունարանին ամբողջ երկայնութեամբը շարուած սեղաներուն վրայ բեցալաւ , հրեղէն մացառներ կը ձեւացնէին՝ ներկուած հողով բաժակներուն ու պղնձէ պնակներուն , ճիւնի կիւրեկոններուն , խաղողի դիզուած ճներուն մէջ տեղը , բայց այդ կարմիր պայծառութիւնները աստիճանաբար կը կորսուէին՝ ձեղունին բարձրութեանը պատճառով , եւ լուսաւոր կէտեր կը այլէէին , ինչպէս աստղեր՝ գիշերը ուսաերու մէջտեղուանքէն : Պատին մնծ բացուածքէն , սուներու տամալիներուն վրայ

յահներ կը նշմարուէին . որովհետեւ Անտիպաս կը տօնաւորէր իր բարեկամիները , իր ժողովուրդը , եւ ամէն անոնք որ ներկայացած էին :

Սարուկներ , շան պէս աշխոյժ , սուուընին թաղիքէ սանցալներանցուցած , կ'երթեւեկէին . սկուտակներ բերելով :

Անթիքիւպատոսին սեղանը , ուկեզօծ վերնաւունին սակ զեղուած էր ժամատթզենիք տախտակներով ձեւացած բարձրաւանդակի մը վրայ : Բարելով գորգեր զայն կը շրջափակէին տեսակ մը վրանի մէջ :

Երեք փղոսկրէ անկողին , մէկը զիմացը եւ երկուքը փղվերը , իրենց վրայ կը կրէին Վիտլլիւուր , անոր որդին . եւ Անտիպասը . Անթիքիւպատոսը զրան մօս էր , ձախ կողմը , Աւլոս՝ աջ կողմը . Չորրորդապետը՝ մէջտեղը :

Ունէր ծանր սեկ վերարկու մը , որուն հիւուածքը կ'անհետանար գոյնզզոն վերադրութեանց սակ երեսները շապահած էր , մօրուքը նողմահարած կրած , ու երկնագոյն փոչի ցանածահարած կրած , ու երկնագոյն մէջ որոնք ականակուուժամկալով մը զ սեղմաւէին : Վիտլլիւուր պահեր էր իր ծիրանի ուսկնանաւթեր , որ շղակի կ'իջնէր վուչէ պարեզօտի մը վրայ : Աւլոսի իր արծաթաճամաւէկ մանշչակագոյն մնտաքսէ պատմուէանին թեզանիքներ , հանակը կապել տուած էր : Մազերուն պարոյնները յարկ յարկ կը ձեւացնէին , եւ շափեւզա մանեակ մը շողար կնկան լանջքի պէս մսու ու ճերմակ կուրծքն ի վար : Քովը , փախաթի մը վրայ՝ ծալապատոկ կը նստէր շատ գեղեցիկ տղայ մը , որ միշտ կը ժպտէր : Խոհանոցներուն մէջ տեսեր էր զայն , եւ ա'լ չէր կրնար անկից զատուէլ . ու զժուարութիւն կը ելով անոր քաղցէական անունը միաքը պահելու , պարզապէս Աւելացիքի կ'անուանէր զայն : Մերթ ընդ մերթ , եւընկողմանոցին վրայ կը փոռէր : Այն ատեն իր բագիկ ոտքերը կոչնականներուն դիմուն կը ցցուէին :

ԿիլիՄթԱկէ Ֆլողիքի

(Ծարունակելի)

— * —